35ԻՆՃԻ ՄԷՆԷ Ն. 4664 1909 ՄԱՅԻՍ 2/15 ՃՈՒՄԱ. ԻՐԹԷՍԻ 25 ՐԷՊԻ ԻԼԼԱԼԸՐ 1327)(2 ՄԱՅԻՍ 1325

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՆԷ ԳԻՆԵՐԸ՝ ՍԷՆԷԼԻԿԻ 6 ԱՅԼԵՐՈՎ

Իսթանպոլ իչին	Ղրուշ	60	35
Թաշրա իչին	»	85	45
Մէմալիքի էնճէպկիւլ իչին	Ֆրանկ	20	10

ԶԱՐՇԷՆՊԻՒՏ վէ ՃՈՒՄԱ. ԻՐԹԷՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՇՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իլանաբ իչին այրընա բազարլըգ :

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

ՄԻԻԳԱԹԼԱԹՍԱՆ ՍՕՆՐԱ.

Ատանա վէ ճիվարընտա վուգու պուլան գրթթալ, թալան, իրրագ վէ պուլարրն թէֆէրրուաթը օլան սաիր ֆէնալրգլար, օ կիւզել վէ միւնզիթ մէմլէքէթի վէ էհալիսինի, պիր ելխայլի միւտտէթ զարիֆընտա անբսրնը ունուտամատաճագ վէ մատաի վէ մանէվի զարարլարը գօլայճա թազմին իտիլմէկէճէք սուրէթտէ բանէտար իթտիքատէն պաշգա, պիւթիւն Թիւրքիա էհալիսինէ վէ Էվրոբա վէ Ամէրիգա միլլէթլերի վէ ճէմաաթլարընա տա ֆէզզէյատէ սուի թէէսիր իթմիշ տիր։ Պու կիւնքի ահվալ, մէմալիքի էճնէպիյէտէ չըգան զազէթալարա վէ Բարլամէնթօլարընա տախի վէսիլէի մուպահասա օլմուշ, վէ հուսուլէ կէլէն սուի թէէսիր, կէօնակէօն էֆէնտար վէ միւթալէաթա գաբու աչմըշ տը։ Հաթթա տիւնքի ճումսա կիւնիւ Ֆրանսա Մէպուսան մէճլիսինէ, աղատան Մ. Տընի Գոչէն Թարաքընտան, էրմէնիթանը միւգաթէլաթը հազրընտա խարիճյէ նազրը Մ. Բիշոնա պիր իսթիյզահ վագը օլաճաղը մուգաբրէր իտի։ Շուհալտէ, պիւթիւն ալէմին նազարը սիգգաթը, պու էսնատէ հիւքիւմէթը Օսմանիյէնին իթթիխազ իտէճէկի խաթթը հարէքէթէ, իմբրաթա ատֆ օլունմըշ տը։ Պունտան էվվէլ օթուզ իքի օթուզ իւչ սէնէ տէվամ իտէն զէմանը իսթիպատատա, էրմէնիսթանտա վուգուա կէլէն վէ պէտապախթ էրմէնի միլլէթինի մանէն վէ մատաէթէն խարապ վէ մահվ իտէն թախրիպաթ, թազեիգաթ, մէզալիմ ու թէատտիսաթ, հէր օ տէվրին սուի իտարէսի, սուի նիյէթի, իգթիտարսըզլըղը նէթիճէլէրինտէն իտի. պու եիւզտէն միլլէթ վէ տէվլէթը Օսմանիյէ, միւլք վէ խազինէ տէ ազ զարար կէօրմէսի, տախիլէն վէ խարիճէն նամուս ու իթիպարը ազ բայիմալ օլմասը, եախօտ տահա տօղրուսը նամուս ու իթիպար վէ էմնիյէթ տէնիլէն չէյ պիւսպիւթիւն զայիլ օլտու, վէ էն ֆէնասը՝ այնի թօբրագտա, այնի վաթանտա եաչաեան վէ եալընըզ ճինս վէ մէզհէպճէ ֆարգլարը օլուպ, հալ պու-քի պիր թօբրագ վէ պիր վաթան գարտաշլարը պուլընան Թիւրք, Էրմէնի, Ռում, Մուսէվի վէ սաիրլէրի արասընտա սօղուգլըգ, զըտտիյէթ վէ խուսումէթ հիսսիեաթը թէվլիա իյլէտի։ Իշթէ պունլար, օ տէվրը իսթիպատատն չարրըգ, եօլսըզ վէ ագբլարըզ բօլիթագասընին մահսուլլարը իտի քի, նիհայէթ, տէֆ վէ նապէտիա օլաճաղը սօն տաղրգալարընտա պիլէ, պու միւլք ու միլլէթէ սօն պիր տարպէ տահա վուրմագ իւզրէ, Ատանա վիլայէթի վէ տիկէր պազը մահէլլէր գրթթալընը, թախրիպաթընը թէրթիպ իթմիշ, վէ պու սուրէթլէ, զաթէն պիր չօգ լանէթլէրէ, պէտտուալարա, հագգրյլա միւսթահագգ օլտուղը հալատէ, սօն վէ չէտիա պիր լանէթ վէ պէտտուայա տախի լաբդ օլմուշ, վէ այնի վագրթտա, հիւքիւմէթը միւսթէպիտէ վէ զուլմիէյի թէագիպ իտէն հիւքիւմէթը մէշրութամըզա մուհիմմ պիր վազիֆէ թէրք իթմիշ տիր։

Էվվէթ, մուհիմմ վէ մուգատտէս պիր վազիֆէ, չիւնքի հիւքիւմէթը մէշրութա, պու սըրատա, Ատանա վէ մահալը սաիրէ գաարըշլըգլարընը միւսէպպիպլէրինի, ֆախիէրինի արտաբպ պուլարագ, միւսթահագ օլարգլարը էն չէտիտ ճէզալարը վէրէճէք, զասպ օլընան էմվալ վէ էշեայը մէյտանա չըգարըպ, սահիպլէրինէ իեատէ իյլէյճէք, հիւքիւմէթը մահէլլիյէնին իգթիտարսըզլըղընտան եախօտ սուի նիյաթ վէ էֆքեարընտան զուհուրա կէլմիշ օլան պու ֆէնալրգլարըն պախս օլտրգլարը զարար վէ զիեանը թազմին իտէճէք վէ եախօտ իթթիրէճէք տիր։

Հիւքիւմէթը մէշրութամըզըն թաագիպ իտէճէկի բօլիթիգա՝ հիւքիւմէթը միւսթէպիտէնին բօլիթիգասընտան պիւսպիւթիւն ֆարգլը տը։

Իսթիպատատ իտարէսի, Իսլամ վէ Խրիսթիեան արասընտա թէֆրիդա հասլ իտէր իտի, վէ պէօյէ վագրալարատա, Խրիսթիանը տախմա գապահաթը չըգարըպ, էվրօբանըն կէօղէրինէ տէ տիւրլիւ տիւրլիւ եօլլար իւէ քիւլ սէրրէրէք, եչի բամուգ իբլիկիյէ պազար իտի։ Լաքին Մէշրութիյէթ իտարէսի՝ միւսավաթը վազ իթմիշ, վէ ատալէթի խաթթը հարէքէթ իթթիխազ իյլէմիշ տիր, վէ թէքմիլ բօլիթիգասընը օ էսաս իւզէրինէ պինա իտէճէք տիր։ Ատանա վէ մահալը սաիրէ միւգաթէլաթընա գատար Անատօլընըն միւխթէլիֆ մահէլլէրինէ, Իսլամ վէ Խրիսթիեանլար պէյնինտէ զուհուրա կէլէն իխթիլաֆաթ, հէր իսթիպատատն սէմէրէլէրի օլմըշ տը։ Մէշրութիյէթ՝ Իսլամը, Խրիսթիեանը, Մուսէվիսի, էլհասըլ պու վաթանտա եաչաեան վէ տէվլէթի Օսմանիյէնին վիճուտինի թէշքիլ իտէն գավմլար արասընտա այրըլըգ ղայրլըգ էֆքեարընը, նէ՝ ալէնի, նէ՝ զըմնի ասլա վէ զաթա պէօլէմէմէքլէ, վէ պու էֆքեարը վէ միւթէասըպլարընը, էն նատանլարընը զարարլարինէն չըգարմաեա չալըշմագլա, պու կիւնքի հիւքիւմէթ, իշթէ օլվագրթ, զիւթիւն ալէմէ, եար ու աղեարա գարշը հագրգէթէն միւսթագիմ, մազպութ, միւսթագպէլէն թէէմինպախշ պիր բօլիթիգայա սալիք օլտուղընը իսպաթ իթմիշ օլաճաղը կիպի, մէմալիքի Օսմանիյէնին տաիրլէն իսլահընա, թէրագգըսընա, էհալինին բէֆահ ու սաատէթինէ, վէ խարիճէն թէզեիսը չէրէֆ ու իթիպարընա ճիտատէն վէ հագրգէթէն նայիլ օլապիլէճէք տիր։ Հասրլը պու ճէսիմ պինայը, միւսթագպէլին հէր կէօնա իհթիմալաթընա գարշը մէթին պիր թէմէլ իւզէրինէ գօյմըշ օլաճաղ տը։

ՄԷՃԼԻՍԻ ՄԷՊՈՒՍԱՆ

Ճումա իրթէսի, 25 Ապրիլ

Զըգան ճումա իրթէսի կիւնիւ, Ահմէտ Բիզա պէյին թահթը բիեաէթինէ ադա օլընան իճթիմաէ, Գանունը էսասինին թատիլաթըյլա իչթիղալ իտիրմիշ տիր։

Աեանա տակր օլան Ճնճը մատտէնին միւզաքէրէսի տիկէր պիր իճթիմաէ թատիլգ օլընմըշ տը։ Ումումի ճէմիյէթլէրին սէրպէսթիյէթի հագգընտաքի գանուն լահասը արիզ ու ամիգ միւզաքէրէ օլընմըշ, վէ թատիլաթըն իճրասը իչին, մէզքիւր լահիսի գանունիէ՝ գօմիսիօնը մախսուսընա կէօնտէրիլմիշ տիր։ Եըլտըզ սէրայընըն թէհարրիեաթընա մէմուր մէպուսան հէյէթինտէն կէլմիշ օլան 2, 3 վէ 4 Ն.լը զապթնամէլէր օգունմըշ տը։

2 Ն.լը զապթնամէ, ապրիլ 21 սալը.— Իւչ գայանընը աչըլմասը տիւնէ թատիլգ իտիլմիշ իտի։ Իքիսի աչըլաը. իչինտէ 90,000 լիրայա եագընը ալթուն վէ կիւմիւշ ագչէ պուլընտը. իւճիւնճիւսիւ աչըլամասըզընտան, լազմ կէլէն ալէաթըն թէտարիքիյէ եարընը աչըլաճագ տը։

Մուսահիպ Նատիր աղա թարաֆընտան միւզէնին եագընընտա իքի պէօյիւք գացա վէ սանտըգ կէօսթէրիլմիշ տիր։ Պունլարտա իհթիմալքի պու կիւն աչըլաճագ տը։

3 Ն.լը զապթնամէ (չարշէնպիհ.) Պու զապթնամէ՝ Թաշ-օտատա 24,000 լիրա վէ 10,000 ղրուշլուգ կիւմիւշ ագչէ պուլընտըզընը միւպէյեին տիր։ Պունընն 100 լիրասը, գօմիսիօն մարիֆէթիյլէ վուգու պուլմըշ վէ պուլաճագ մէսարիֆէ մուգապիլ չէհիր էմինի Հազիմ պէյէ թէսլիմ օլընմըշ, վէ պագիսի մէօհիւրլէնէրէք Հարպիէ նէզարէթի վէզնէսինէ կէօնտէրիլմիշ տիր։ Միւզէ ճիվարընտա իքի գացա վէ իչի պօշ օլարագ տէմիր պիր սանտըգ պուլընմըշ տը։ Գացալարընը աչտըրըլմասը իրթէսի կիւնէ թատիլգ օլընմըշ տը։ Սէլանիքտէ սուլթանը սապգա կէօնտէրիլմէք իւզրէ օլան էշեա արասընտա, իքի էավապ չանթասը իչինտէ, Շահզատէ Ապտիւլ Հէք. նամընա մուհարրէր պազը սէնէտատը Խագանի վէ Շիրքէթը Խայրիէ սէնէտատը իլէ վալիտէսի ալթընճը Իգպալ հանրմ նամընա թօրպալար իչինտէ Տէմիր եօլը վէ Թէճհիզաթը ասքէրիէ իսթիգրազ թահվիլաթը վէ պիր միգտար կիւմիւշ ագչէ պուլընմըշ, վէ չանթալար մէօհիւրլէնիպ, Հարպիէ նէզարէթի վէզնէսինէ կէօնտէրիլմիշ տիր։

4 Ն.լը զապթնամէ. բէնչշէնպիհ 23 ապրիլ.— Միւզէ եագընընտա գըրըլարագ աչըլան իքի գացատան պիրի պօշ չըգմըշ, վէ տիկէրինտէ իսկ, 6 չըմէնարֆէր թահվիլի, 18 միւսթէլիֆ թահվիլաթ, ալթուն վէ կիւմիւշ ավանի, սուլթան Ապտիւլ Ազիզին միհրի, 9 քէլամը գատիմ վէ Եուսուֆ Իզզէտտին էֆ. հաղրէթլէրինէ ատամիր վէ էվրագ զուհուր իթմիշ տիր։ Պունլար՝ մէզքիւր գացատա քիլիսէնմիշ տիր։

Շալէ քէօշկիւնէ կիտէն գօրիտօրընն սաղ ճիհէթինտէքի պիր օտատա պիր չանթա իչինտէ խաֆիէ ժուրնալլարը, պէհէրի 500 բուպիւիք 12 բուս պանգնօթը, վէ էվրագը մուզիրրէ նամը վէրիլէրէք զապթ օլընմըշ վէ չիւպհէսիզ օրատա ունուտուլմըշ պիր թագըմ էվրագ զուհուր իյլէմիշ տիր։

Իճթիմաընն իքինճի գրսմը, իճթիմաը ումումի նիզամնամէսինէ հասր օլընմըշ տը։ Պունատան պաշգա պազը մուհիմմ թագրիրլէր օգունարագ, միւհթաճ չիֆթճիլէրէ թէվզի օլընմագ իւզրէ, պիր այ էվվէլ իրսալինէ գարար վէրիլմիշ օլան 100,000 լիրանընն իրսալ վէ թէվզիի կէհիքմէսինտէն տօլայը Տախիլիէ նէզարէթինէ պիր թէզքիրէ եազըլմասը գարարլաշտըրըլմըշ, վէ զայրը միւսլիմ էհալիսէն ասքէր ալընմագ իւզրէ եարըլաճագ եէնի գանունընն կէճիքմէսի հագգընտաքի թագրիր գապուլ օլընարագ, Հարպիէ գօմիսիօնընա իհալէ գըլընմըշ տը։

* * *

Բազար իրթէսի կիւնիւ, Գըլըճ գուշանմա ալայը միւնասիպլէթիյլէ Մէճլիսի մէպուսան իճթիմա իթմէմիշ տիր։

* * *

Մէճլիսի աեան, Սէրսէրիլէր Նիզամնամէսինի գապուլ իթմէքլէ, իրատէի սէնիէսի սրտուր իթմէք իւզրէ սուրէթի խաքիբայը Շահանէյէ թագալմ օլունմըշ տը։ Պատէհու Հէյեէթը աեան, Ատանա ահվալի վէ ասասիյին իպգասը իչին իթթիխազ օլունան թէտապիր իւզէրինէ իճրաի միւզաքէրէ, վէ վիլայէթը մէզքիւրէ միւհթաճիյնի իչին 30,000 լիրալըգ մուվագգաթ պիր իեանէ կէօնտէրիլմէսի գարարընը թաստիգ իյլէմիշ տիր։

* * *

Սալը, 28 Ապրիլ

Մէճլիս, էօյլէյին, Ահմէտ Բիզա պէյին թահթը բիեաէթինտէ աչըլմըշ վէ զապթը սապգա գապուլ օլունարգտան, վէ Պասրա մէպուսը Թալիպ պէյէ 15 կիւն գատար իսթէտիկի մէէզունիյէթ վէրիլտիքտէն սօնրա, բուզնամէի միւզաքէրաթա տախիլ պուլունան մաթպուաթ վէ մաթպաալար գանունը լահիսընընն միւզաքէրէսինէ պաչլանմըշ տը։ Մաթպուաթ գօմիսիօնը մազպաթա մուհարրիրի Լութֆի Ֆիքրի պէյ, քիւրսիի խթթապէթէ կէլէրէք, աթիէքի իյզահաթը վէրմիշ տիր. «Բեաֆիֆէյի մէմալիքի մէշրութատա, էֆրատտն, քէնտի էֆքեարընը մաթպուաթ վասրթասըյլա պէեանէ հազգը՝ էն մուգատտէս պիր հագգ տը, լաքին իչպու հագգ՝ պիր թագըմ չարթլարա թապի տիր։ Ֆագաթ պու չարթլարատա հէյեէթը իճթիմայէնին մէնֆաաթլարընը նազարը տիգգաթա ալարագ, լիւզումսըզ չարթլար գօյմամագ զարուրի տիր։ Գօմիսիօն, պու ճիհէթլէրի նազարը տիգգաթա ալարագ, հիւքիւմէթին լահիսընը սուրէթլէ միւթալէա իյլէտի։ Ղազէթա չըգարմագ իչին հիւքիւմէթին լահիսընընաքի չարթլարը գապուլ իլէ պէրապէր, պու էսասը իճրաաթտա գապուլ իթմէտիք։ Պիր ղազէթաճընն վէֆաթընտա, վէրէսէնին, էվսաֆը գանունիէյի հայիզ պիր միւտիրի մէսուլ իլէ ղազէթայը չըգարմասը հագգընը գապուլ իլէ, հիւքիւմէթին վազ իթտիկի քէֆալէթը նագտիէյի լիւզումսըզ կէօրէրէք բէտտա իթտիք։ Շուրաի տէվլէթին գալէմէ ալտըղը լահիսատա, չէրահիթի գանունիէյի իյֆա իթմէյէրէք չըգան ղազէթալար հագգընտա, հիւքիւմէթին՝ մահքէմէյէ միւրաճաաթը սէլահիյէթինի գօմիսիօն թէվսիֆ իթտի. պու կիպի ղազէթալարը հէման թաթիլ իթմէք հագգընը հիւքիւմէթէ վէրէրէք, մահքէմէտէն հիւքմ էլտէ իթմէք մէճպուրիյէթինի գալտըրտը։ Պիր ղազէթա վէ եա բիսալէի մէվգուաթա նէշր իչին բուխսաթ ալընմասընը գապուլ իլէ պէրապէր, պու բուխսաթ հագգընընն տէվաիրի ահտէսի էլինտէ միւշքիլաթ չըգարմասա պիր վէսիլէ օլմասընա մէյտան պրագմամագ իչին, թահզրգաթընն, նիհայէթ 21 կիւնտէ իքմալի մէճպուրիյէթ ալթընա ալընտը։ Հիւքիւմէթին լահիսընընա, ղազէթա չըգարմագ հագգը, չիրքէթլէրէ տախի վէրիլմիշ իտի. գօմիսիօն պու ֆիգրայը գալտըրըպ, պունը՝ գավահտի ումումիյէյի հուգուգիյէմիզէ թէրք իյլէտի։ Ղազէթալար իլէ բէսահիլ եէվմիէ վէ մէվգուաթանընն թապը ագպինտէ, Տէրիսաատէթտէ Մաթպուաթ իտարէսի նամիյլէ պիր տահրէյէ լիւզում օլմատըղընը գօմիսիօն նազարը տիգգաթա ալարագ, «Մաթպուաթ իտա-

բէսինէ» ֆըգրասը, «Տախիլիէ նէզարէթինէ» սուրէթինէ թանվիլ վէ միւատաբի ուժումիլէրէ տախի իքիշէր նիւսխէ վէրիլմէսի մէճպուրիյէթինի վազ իյլէսի։ Թէպլիղաթը բէմիրէնին սէրճի հագգընտաքի մէճպուրիյէթ՝ հիւրրիյէթ զէմանընտա գապուլ օլընմահեաճագ պիր նէվ անկարեա ատտ իտիլէրէք, թէմամէն գալարբլաը։ Մաթպուաթըն գապահաթլարընտան իլէրի կէլէն մէսուլիյէթ իչին տէ պիր սբրա վազ իթտիք։ Շէօյլէքի մէսուլիյէթ՝ էվվէլա միւտիրի մէսուլա, վէ անտէն պաշգա պիր միւրսիլ (հրատարակիչ) վար իսէ, հէր իքիսինէ, անիէն՝ իմզասը օլան սահիպի մէգալէյէ. սալիսէն՝ մաթպաաճըյա, բապիէն՝ թապի վէ միւվէզզիյէ ախա օլաճագ սբը։ Պու միւխթէլիֆ սէրէճէլէրտէքի էչխաստան հէր տէրէճէտէքիլէր հագգընտա թաագիպի տավա իմքանսըզ գալմատրգճա, անտէն սօնրասաքիլէր հագգընտա տավայա իգամէ, իտիլէմէճէք սիր։ Հէյէթը մէպուսանըն մուպահասա վէ միւղաքէրէլէրինին տէյիշսիրիլէրէք նէչրի, պիր ճիւրմ թէչքիլ իթմէսինի վէ պունըն սուի նիյէթէ միւսթէնէտ օլմասընը իսթիլզամ իթտիկիճտէն, գօմիսիօն՝ պունա ախա մատտէյէ «գաստէն» քէլիմէսինի իլավէ իթմիշ սիր։

Զաթը Շահանէնին սրֆաթը հիւքմտարիլէրինէ իլավէ օլընան սրֆաթը Խիլաֆէթ տախի նազարը տիգգաթա ալընարագ, հագգլարընտա եալընըզ վէմմ վէ ֆասլ տէյիլ, զայրը լաբզ պիր մէգալէ նէչր իթմէք վէ եա թապիր գուլլանմագ խուսուսլարընըն տախի մէզմում կէօրիլէճէկկ նազարը տիգգաթա ալընտը, վէ լահանընն պունա ախա մատտէսի՝ իճապը վէճհլէ թաաիլ օլընտը։ Հիւքիւմէթին լահասընտա, ասլը օլմաեան հավատիս նէչր իսէն ղազէթալար հագգընտա իճրասը լազըմ կէլէն մուամէլէյէ տաիր պիր մատտէ եօգ իսի։

Գօմիսիօն՝ պու ճիհէթի նազարը տիգգաթա ալարագ, իճապ իսէն մատտէյի վազ իթտի։ Զէմմ վէ ֆասլա տաիր օլան մատտէյէ՝ Մէճլիսի աեան վէ մէպուսանընն, մահքեմէլէր վէ Օսմանլը օրտուսը սէօզլէրինին տախի իլավէսի՝ գօմիսիօնըմըզճա միւնասիպ կէօրիւլմիւշ սիր։

Լուֆթի պէյին պու իյզահաթընտան սօնրա Հաֆըզ Իպրահիմ էֆ.՝ «Օթուզ իւչ սէնէ մաթպուաթըն թագկիգ ալթընտա պուլընմասը՝ ղազէթաճըլըզը էզտի իսէ տէ, սօն վագըթլարատա ղազէթալարընն պաղը նէչրիեաթընտան տախի ազ մուզթաբրզ օլմասրգ» տէմիշ, վէ հիւքիւմէթին գանունն լահասընը՝ գօմիսիօնին լահասընտան տահա միւքէմմէլ պուլմըշ սբը։

Իսմայիլ բաշազատ տախի պու ֆիքրի թաատիգլէ, պաղը ղազէթալարընն պու եօլտաքի նէչրիեաթընը ունուտամահաճաղընը սէօյլէմիշ, վէ պու խուսուսատա տիւշինմէք իչին, հիչ օլմազսա 48 սաաթ մէօհլէթ վէրիլմէսինի թէքլիֆ իյլէմիշ սիր։

Զօհրապ էֆ.՝ շանթաժ մագսէտիյէ չունուն պունուն նամուսընա գարշը նէչրիեաթտա պուլընան ղազէթալար հագգընտա ճէղա թայեինինի թէքլիֆ իթմիշ սիր։

Լաիհայը գանունիյէնին ումումի միւզաքէրէսի խիթամ պուլուգ, պիր միւտտէթ թաթիլտէն սօնրա, գանունընն մատտէ պէ մատտէ միւզաքէրէսինէ գարար վէրիլմիշ սիր։

Պիրինճի մատտէ գապուլ օլընտրգտան սօնրա, Ճնճի մատտէյէ կէլինճէ, Ճահիտ պէյ, ղազէթաճըլարընն մէքեաթիպի ալիէտէն չահատէթնամէյի վէ Օսմանլը օլմալարը լիւզումը իւզէրինէ խարար իթմիշ, վէ Լուֆթի պէյ ատ՝ ղազէթա չըգարաճագ էճնէպիլէրէ չամիլ օլմագ իւզրէ գանունատա մուվագգաթ պիր մատտէ պուլընտրընտան, Օսմանլը թապիրինէ լիւզում կէօրմէտիքլէրինի սէօյլէմիշ սիր։ Հիւսէյին Ճահիտ պէյին թէքլիֆի հագգընտա լէհ վէ ալէյհտէ միւզաքէրէսէն սօնրա, Մէճլիս՝ Սէյիտ պէյ, Բիզա բաշա վէ Համբարձում էֆ. Պօյաճեան թարաֆընտան թէքլիֆ օլընան պաղը թաաիլսընը իճրասը իչին մատտէի մէղքիւրէնին գօմիսիօնա իհատէսինէ գարար վէրմիշ սիր։ Սէյիտ պէյ՝ ղազէթա իմթիհազը ալմագ իսթէյէնլէր իչին, «պիր սէնէ վէ տահա զիեատէ միւտտէթլէ հապսէ մահքիւմ օլմըշ օլմաեան» թապիրի եէրինէ, «սուի ախլէագը իապամ իսէն ղապահաթլարտան պիրինտէն տօլայը մահքիւմ օլմըշ օլմաեան» թապիրինին վազընը թէքլիֆ իթմիշ սիր։ Բիզա բաշա, ղազէթա սահիպի իմթիհազընը, չըգարտըը ղազէթանընն լիսանընը, օգումագ վէ եազմագ սուրէթիլէ պիլմէսինի, վէ Պօյաճեան էֆ. տէ 21 եաշ եէրինէ 25 եաշ տէնմէսինէ թէքլիֆ իթմիշլէր սիր։ Իմթիհազ ալմագ խուսուսընա միւթէալիգ օլան ուչիւնճիւ մատտէսի՝ մաթպաա իսմինին թալէպի խուսուսընընն լազվը վէ սահիպ կիպի պաղը թաաիլսաթըն իճրասը իչին, իչպու մատտէ՝ գօմիսիօնա իհատէ օլընմըշ սբը։ Տէօրտունճիւ մատտէ նազարը տիգգաթա ալընարագ, բէհին ագչէսի վէ ճէզալար մէսէլէլէրի մէվզուի միւզաքէրէ օլմըշ սբը։

Լէհ ու ալէյհտէ էֆքեարատան սօնրա, ճէզալարընն խաֆիֆլէթիլմէսի հագգընտա Արիֆ պէյին թէքլիֆի գապուլ օլընմըշ սբը։

Պիր ղազէթա սահիպի իմթիհազընն վէֆաթընտան սօնրա, իմթիհազ հագգընընն վէրէսէյէ կէչմէսինէ տաիր օլան Պէչինճի մատտէ, Զօհրապ էֆ.նին թէքլիֆի իւզէրինէ հուգուգ նօգթաի նազարբէյա թէքրար թէտգիգ իտիլմէք իւզրէ եինէ գօմսիսիօնա իհատէսինէ գարար վէրիլմիշ սիր։ Ալթընճը մատտէ այնէն գապուլ օլընտրգտան սօնրա, Եէսինճի մատտէյէ կէչիլմիշ սիր։ Զօհրապ էֆ.՝ 25 սինէնին 21է էնտիրիլմէսինի վէ սահիպի իմթիհազարընն պիր մէքթէպը ալիտէն իքմալը իւլում իթմիշ օլմալարընը թէքլիֆ իթմիշ սիր։ Պու պապտէ լէհ վէ այէյհտէ պէհանը էֆքեար օլունմըշ սբը։ Սէյիտ էֆ.՝ «Էկէր պիր մէքթէպը ալտէն իքմալը իւլում իթմէք չարթը գապուլ օլունըր իսէ, վիլայէթլէրտէ ղազէթա չըգարմագ միւմքին օլամազ» տէմիշ սիր։ Մէճլիս, սահիպի իմթիհազընն Օսմանլը օլմասը թէքլիֆինի գապուլ իթմիշ սիր։ Պէօյիւք պիր մէքթէպտէն չահատէթնամէ ալմըշ օլմագ խուսուսը տա գուրայա գօնմուշ, ֆագաթ էքսէրիյէթ պուլընմատըզընտան, կէչէճէք իհթիմատ թաալիգ իտիլմիշ սիր։

Սալը կիւնքի իհթիմատ, Տախիլիյէ նէզարէթինին պիր թէզքիրէսի օգունմըշ վէ պունտա Ատանա գըթթալընտա իսլամլարընն թէչէֆաթ վէ մէճրուհլարը՝ էրմէնիլէրինինքինտէն զիեատէ օլտուզընա տաիր վիլայէթտէն կէչէն վէ սօն նիւսխէսիզտէ եազըլան մալիւմաթ պիլտիրիլմիշ սիր։ Անճագ պու թէզքէրէ, սըրֆ մալիւմաթ տէյի թէպլիղ իտիլմիշ սիր։

Պուլկար բրօթօգօլընընն թաատիգի թալէպինի հավի օլարագ Սատարէթտէն կէլէն պիր թէզքիրէ՝ Խարիճիյէ գօմիսիօնընա կէօնտէրիլմիշ սիր։

* * *

Զարճեհնպիհ, 29 Ապրիլ

Պու իհթիմատէ, Գանունը Էսասինին թաատիլաթը միւզաքէրէսիյէ իյթիղալ իտիլմիշ սիր։

* * *

Բէնչեհնպիհ, 27 ապրիլ

Էօյլէտէն եարբմ սաաթ էվվէլ, մէճլիս, բէյիսի սանի Թալէաթ պէյին թանթը բիեասէթինտէ աչըլմըշ, վէ զաթթը սապրգ օգունուպ գապուլ օլունմըշ սբը։ Պատէհու Սատարէթին պիր թէզքիրէսի օգունմըշ սբը քի, պունտա, Ատանանընն սօն վագբալարը հագգընտա իճրաի թահգըգաթ իթմէք վէ վագը օլան զարարլարը վէ էհալինին միւհթաճ օլտուզը եարարմը թապիր իյլէմէք իւզրէ, հիւքիւմէթճէ, Շուրաի տէվլէթ ազասընտան Պէհա պէյ վէ Մանսուրը վիլայէթի ատլիյէ միւֆէթթէշի սապրգը Արթին էֆ. Մօստիչեանտան միւրէքքէպ պիր հէյէթին կէօնտէրիլմէսի գարարկիր օլտուզը պիլտիրիլէրէք, Մէճլիսի մէպուսանճա տախի՝ պիրի Իսլամ վէ տիկէրի Խրիսթիեան օլմագ իւզրէ, իքի մէպուսըն թայինի թէքլիֆ իտիլմիշ սիր։

Եիրմի գատար մէպուսլար՝ սէօզ իսթէմիշլէր սիր։

Տր. Տաղտաբեան էֆ.՝ Ատանա գարբըզէլգարը իչին մէպուսանտան պիր հէյէթի թահգըգաթ իչին տէյիլ, թէգթիլ իչին կէօնտէրիլմէսինի, ֆագաթ իքի մէպուս եէրինէ պէչ օլմասընը թէքլիֆ իթմիշ սիր։

Եուսուֆ Քէմալ պէյ՝ Մէճլիսի մէպուսանընն գուվվէյի իճրաիյէ իւզէրինէ հագգը նէզարէթինի գապուլ իթմիշ իսէ տէ, մահպաա իսմինին թալէպի խուսուսընն լազվը վէ սահիպ կիպի պաղը թաաիլսաթըն իճրասը իչին, իչպու մատտէ՝ գօմիսիօնա իհատէ օլընմըշ սբը։ Տէօրտունճիւ մատտէ նազարը տիգգաթա ալընարագ, բէհին ագչէսի վէ ճէզալար մէսէլէլէրի մէվզուի միւզաքէրէ օլմըշ սբը։

Լէհ ու ալէյհտէ էֆքեարատան սօնրա, ճէզալարընն խաֆիֆլէթիլմէսի հագգընտա Արիֆ պէյին թէքլիֆի գապուլ օլընմըշ սբը։

Պիր ղազէթա սահիպի իմթիհազընն վէֆաթընտան սօնրա, իմթիհազ հագգընընն վէրէսէյէ կէչմէսինէ տաիր օլան Պէչինճի մատտէ, Զօհրապ էֆ.նին թէքլիֆի իւզէրինէ հուգուգ նօգթաի նազարբէյա թէքրար թէտգիգ իտիլմէք իւզրէ եինէ գօմսիսիօնա իհատէսինէ գարար վէրիլմիշ սիր։ Ալթընճը մատտէ այնէն գապուլ օլընտրգտան սօնրա, Եէսինճի մատտէյէ կէչիլմիշ սիր։ Զօհրապ էֆ.՝ 25 սինէնին 21է էնտիրիլմէսինի վէ սահիպի իմթիհազարընն պիր մէքթէպը ալիտէն իքմալը իւլում իթմիշ օլմալարընը թէքլիֆ իթմիշ սիր։ Պու պապտէ լէհ վէ այէյհտէ պէհանը էֆքեար օլունմըշ սբը։ Սէյիտ էֆ.՝ «Էկէր պիր մէքթէպը ալտէն իքմալը իւլում իթմէք չարթը գապուլ օլունըր իսէ, վիլայէթլէրտէ ղազէթա չըգարմագ միւմքին օլամազ» տէմիշ սիր։ Մէճլիս, սահիպի իմթիհազընն Օսմանլը օլմասը թէքլիֆինի գապուլ իթմիշ սիր։ Պէօյիւք պիր մէքթէպտէն չահատէթնամէ ալմըշ օլմագ խուսուսը տա գուրայա գօնմուշ, ֆագաթ էքսէրիյէթ պուլընմատըզընտան, կէչէճէք իհթիմատ թաալիգ իտիլմիշ սիր։

Սալը կիւնքի իհթիմատ, Տախիլիյէ նէզարէթինին պիր թէզքիրէսի օգունմըշ վէ պունտա Ատանա գըթթալընտա իսլամլարընն թէչէֆաթ վէ մէճրուհլարը՝ էրմէնիլէրինինքինտէն զիեատէ օլտուզընա տաիր վիլայէթտէն կէչէն վէ սօն նիւսխէսիզտէ եազըլան մալիւմաթ պիլտիրիլմիշ սիր։ Անճագ պու թէզքէրէ, սըրֆ մալիւմաթ տէյի թէպլիղ իտիլմիշ սիր։

Պուլկար բրօթօգօլընընն թաատիգի թալէպինի հավի օլարագ Սատարէթտէն կէլէն պիր թէզքիրէ՝ Խարիճիյէ գօմիսիօնընա կէօնտէրիլմիշ սիր։

* * *

Զարճեհնպիհ, 29 Ապրիլ

Պու իհթիմատէ, Գանունը Էսասինին թաատիլաթը միւզաքէրէսիյէ իյթիղալ իտիլմիշ սիր։

* * *

Բէնչեհնպիհ, 27 ապրիլ

Էօյլէտէն եարբմ սաաթ էվվէլ, մէճլիս, բէյիսի սանի Թալէաթ պէյին թանթը բիեասէթինտէ աչըլմըշ, վէ զաթթը սապրգ օգունուպ գապուլ օլունմըշ սբը։ Պատէհու Սատարէթին պիր թէզքիրէսի օգունմըշ սբը քի, պունտա, Ատանանընն սօն վագբալարը հագգընտա իճրաի թահգըգաթ իթմէք վէ վագը օլան զարարլարը վէ էհալինին միւհթաճ օլտուզը եարարմը թապիր իյլէմէք իւզրէ, հիւքիւմէթճէ, Շուրաի տէվլէթ ազասընտան Պէհա պէյ վէ Մանսուրը վիլայէթի ատլիյէ միւֆէթթէշի սապրգը Արթին էֆ. Մօստիչեանտան միւրէքքէպ պիր հէյէթին կէօնտէրիլմէսի գարարկիր օլտուզը պիլտիրիլէրէք, Մէճլիսի մէպուսանճա տախի՝ պիրի Իսլամ վէ տիկէրի Խրիսթիեան օլմագ իւզրէ, իքի մէպուսըն թայինի թէքլիֆ իտիլմիշ սիր։

Եիրմի գատար մէպուսլար՝ սէօզ իսթէմիշլէր սիր։

Տր. Տաղտաբեան էֆ.՝ Ատանա գարբըզէլգարը իչին մէպուսանտան պիր հէյէթի թահգըգաթ իչին տէյիլ, թէգթիլ իչին կէօնտէրիլմէսինի, ֆագաթ իքի մէպուս եէրինէ պէչ օլմասընը թէքլիֆ իթմիշ սիր։

Եուսուֆ Քէմալ պէյ՝ Մէճլիսի մէպուսանընն գուվվէյի իճրաիյէ իւզէրինէ հագգը նէզարէթինի գապուլ իթմիշ իսէ տէ, գօմիսիօն կէօնտէրիլմէսի՝ հիւքիւմէթին թէքլիֆիյէյէ տէյիլ, իլլա Մէճլիսի մէպուսանընն քէնտի թէչէպպիւսի զաթիսիյլէ օլմասը լազըմ կէլտիկինի տէրմիեան իյլէմիշ սիր։

Կիւմիւլճինէ մէպուսը Իսմայիլ պէյ՝ հիւքիւմաթը մահէլլիյէ միւշքիլաթ չըգարապիլէճէկկի ճիհէթլէ, պու ֆիքրէ իթիրազ իյլէմիշ սիր։

Զօհրապ էֆ.՝ գօմիսիօն կէօնտէրիլմէսինի բէտտա իթմէք թէքլիֆինտէ պուլունանլարա ճէվապէն, Մէճլիսին, պու թահգըգաթա իյթիրաք իթմէսինի հիւքիւմէթին թէքլիֆ իթմէքտէ օլտուզընը. վէ զաթէն գօմիսիօն իլգամը՝ Գանունը էսասինին բուհընա տա մուղայիր պուլընմարգընը, չիւնքի Մէճլիսի մէպուսան՝ եալընըզ գուվվէյի իսթիշարիյէ տէյիլ, իլլա պիր հէյէթը սիյասիյէ տախի օլտուզընը, վէ պունապէրին թահգըգաթ իհրասընա սէլահիյէթի պուլընմարգընը, աքսի թագտիրտէ, Մէճլիսի մէպուսանընն գօնթրոլ հագգընտան վազ կէչմէսի լազըմ կէլտիկինի, վէ էկէր մէպուսանճա թահգըգաթ իհրա օլընմազսա, հիւքիւմէթին մալիւմաթը նասըլ գօնթրոլ իտիլէպիլէճէկկինի պէեան, վէ գօմիսիօն կէօնտէրիլմէսի թէքլիֆինի իմթիհամ իտէրէք, բիվայէթ օլունան վազբալարտա միւպալէղա պուլունըպ պուլընմատըգընը անլամագ իչին օլսուն, պունա մուվաֆֆագաթ իտիլմէսի իճապ իթտիկինի իֆատէ իյլէմիշ սիր։

Վարդգէս էֆ.— Պիւթիւն պիր վիլայէթ ամէշ իչինտէ պուլունուօր։ Իքի իւնսիւրլէր էկէկտիկէրինի թէչէֆ իտիեօրլար. սիզ տահա պիր թագըմ սուվէրը թէրթիպիյէ իւզէրինէ միւզաքէրէ իտիեօրսընըզ. եօլը եախօտ եօլսըզ օլտըզընը տիւշունիւեօրսընըզ։ Անվալը ֆէվգէլատէ տէ թէտտապիրի ֆէվգէլատէ լազըմ սբը։ Օլան չէյ՝ եալընըզ Ատանա իչին պիր եարա տէյիլ, պիթիւն Թիւրքիա իչին պիր եարա սբը, հէմ տէ գանկրէնա օլմըշ պիր եարա սբը։ Պունըն թէտտավիսի իչին, խասթաւզընն նէվի էյիճէ անլայըլմալը սբը։ Սէպէպլէրի թէհարրի իտիլմէլի սիր։ Գօմիսիօն, պիզէ մուֆասսալ պիր բաբօր կէթիրէճէք սիր։ Իչթէ Մուշտան, Այտընտան, Էրզրումտան վէ Վանտան տախի խապէրլէր ալեեօրզը։

Պիր սէտա.— Մէսէլէնին խարիճինէ չըգմայընը։

Վարդգէս էֆ.— Պէն ասլա մէսէլէնին խարիճինէ չըգմաեօրըմ. անճագ պիզ պուրատա մաթպուաթ նիզամնամէսիյլէ մէշղուլ օլսրղըմըզ հալտէ, օրատա ինսանլար պիր պիրինի թէչէֆ իտիեօրլար։

Վարդգէս էֆ.՝ գօմիսիօն կէօնտէրիլմէսինի թէքլիֆ իտէրէք, նութգընա խիթամ վէրմիշ սիր։

Պու մէսէլէ հագգընտա պիր միւտտէթ տահա միւզաքէրէ տէվամ իթտիքտէն սօնրա, Մէճլիս, իքի մէպուսըն պու իշ իչին ինթիխապընը պէօյիւք պիր էքսէրիյէթէ գապուլ իթմիշ, վէ կիզլի գուրա իլէ Դարէսի մէպուսը Շէֆիգ պէյ վէ Էտիրնէ մէպուսը Ցակոբ էֆ. Պապիկեան ինթիխապ օլընմըշլար սբը։

Պատէհու Ատա մէվզուֆլարը էվրագընը թէտգիգինի Տիվանը հարպը էօրֆիյէ իհալէ իթմէք իւզրէ էվրագը մէզքիւրէնին Մահմուտ Շէվքէթ բաշայա թէսլիմինէ տաիր պու իշէ մէմուր գօմիսիօնընը պիր թագրիրի օգունմըշ սբը։ Արիֆ Խամէթ պէյ՝ Տիվանը հարպ քէնտի եարատագ իչինին պիլտիկինտէն, թագրիրին ըստինի թէքլիֆ իթմիշ վէ Ահմէտ պէյ տէպու իչին Տիվանը հարպա իհալէսինի տէր, մրեան իյլէմիշ սիր։ Նաֆի բաշա տախի այնի ֆիքրատ պուլընմըշ սբը։ Վէհպի էֆ.՝ 4 այասն պէրի գօմիսիօնը մախսուսընն նէ իչ կէօրտիկիւնիւ սիւալ իթմիշ, վէ Բահմի պէյ, գօմսիսօն նամընա, կէօրտիքլէրի մուամէլէյի պիլտիրմիշ, վէ էրքեանը սապրգայա գարշը չիքեայէթլէրի օլանլարընն գօմիսիօնա միւրաճաաթ իթմէլէրի զաղէթալար իլէ իլան օլընտրգը հալտէ, քիմսէնին մէյսանա չըգմասընը, վէ կէրչի գօմիսիօնըն եէանէ պաղը չիքեայէթ նօգթալարը վէ էվրագ պուլընմագտա իսէ տէ, պունընն՝ թաագիաթը ատլիյէ վէ գանունիյէ քեաֆի օլմասընը սէօյլէմիշ, վէ մէսէլէնին Տիվանը հարպա իհալէսինի թէքլիֆ իթմիշ սիր։ Տրամա մէպուսը Բիզա պէյ տէ, պու մէսէլէնը միւթալէա իլէմիշ վէ նիհայէթ միւզաքէրէնին տէվամը բազար իրթէսիյէ թաաիլգ գըլընմըշ սբը։

Պունտան սօնրա Օսմանլը վէ Պուլկար բրօթօգօլընընն միւզաքէրէսի էլէ ալընմըշ սբը։ Խարիճիէ նազրը Բիֆաթ բաշա՝ միւզաքէրէնին խէֆի օլմասընը թէքլիֆ իթմէքլէ, պու թէքլիֆ գապուլ օլընմըշ սբը։ Իշպու խէֆի իճթիմատէ սատրազամ բաշա իլէ քեաֆֆէյի վիլայէթի տէվլէթ հազըր պուլընմըշլար սբը։ Միւզաքէրաթ, սաաթ 11½ գատար տէվամ իթմիշ վէ բրօթօգօլ 35 բէյէ գարշը 121 բէյ իլէ գապուլ օլընմըշ սբը։

ԶԻՅԱՐԷԹԸ ՇԱՀԱՆԷ

Բէնչէհնպիհ կիւնիւ, Զաթը Շահանէ, սաաթ 6 բատտէյէրինտէ Տօլմա-պաղչէ սէրայընտան 7 չիֆթէ պիր սալթանաթ գայըլընա բաքիպէն, վէ գարշըլարընտա Ահմէտ Մուխթար բաշա վէ Ալի Բիզա պէյ պուլունտրգլարը հալտէ, հարէքէթ իյլէմիշլէր սիր։ Արգատան կէլէն 4 չիֆթէ 4 գայրգտան պիրինճիսինտէ, շահզատէ Հիլմի վէ Նէճմէտտին էֆ.լէր հազարաթը իլէ խրաաօր Շէրիֆ պէյ, իքինճիտէ պաշ քեաթիպ, պաշ մապէնճի վէ Խազինէի խասսա նազրը, իւչիւնճիտէ սէր թապիպ Տր. Խայրի պէյ իլէ Զաթը Շահանէնին գայնէ պիրատէրլէրի Իպրահիմ պէյ վէ տէօրտիւնճիտէ՝ մայէթը Շահանէ իլէ շահզատէլէրին պէյլերի օթուրմըշլար սբը։

Բէհպէր վէ Տէմիրք խթիմպօթլարը տա արգատան կէլմէքտէ պուլունմըշլար սբը։

Զաթը Շահանէնին բաքիպ օլտուգլարը սալթանաթ գայըզը, Սէրայ-պրունընա եանաշըզընտա, ասքէրի միւզիգա՝ Հիւրիյէթ մարշընը չալմըշ վէ ասքիր վէ էհալի թարաֆընտան «Բատիշահըմ չօգ եաշա՝» տուասը բէֆ իտիլմիշ սիր։

Զաթը հազրէթը Շէհրիեարի՝ իքի աթը պիր արապայա բաքիպէն, Միւզէի Հիւմայունէ թարիգիյէ Թօք-գարու սէրայընա ազիմէթ պուեուրմըշլար սբը։ Պապը Սատէթ էֆնիտտէ արապատան էնտիքլէրինտէ, Սատրազամ, Շէյխ իւլ Իսլամ, պաշ գօմանտան վէ վիւքէլար տէվլէթ իլէ սաիր իւմէրան ասքէրիէ վէ բիճալ թարաֆընտան իսթիգպալ օլունմըշլար։ Վէ Պաղտատ քէօշկիւնտէ պիր ազ իսթիրահաթատան սօնրա, Խազինէի Հիւմայունը զիեարէթ իթմիշլէր սիր։

Զաթը Շահանէ, Խազինէտէքի գըյմէթտար ատարա հայրան օլարագ մուայեէնէ իթթիքլէրի կիպի, պաղըլարը հագգընտա տախի իյզահաթ վէ մալիւմաթ իսթէմիշլէր սիր։

Ահմէտ Բիզա պէյ, տէվրը սապրգատա, ասարը մէվճուտէտէն պիր խայլիսինին գալտըրըլմըշ օլտուզընը պէեան իյլէմիշ, վէ Զաթը Շահանէ՝ Խազինէի Հիւմայունատան գալտըրըլմըշ օլան վէ Եըլտըզատա պուլընան քեաֆֆէյի ասարընը՝ Թօք-գարու սէրայընա իհատէսինի, վէ գալտըրըլմըշ օլան էշեանընն պիր լիսթասը եաբըլմասընը իրատէ պուեուրմըշլար սբը։

Զաթը Շահանէ՝ Խազինէի Հիւմայունէ խատէմէսինէ 100 լիրա իհտա իթմիշլէր սիր։

Պու զիեարէթտէն սօնրա Զաթը հազրէթը Բատիշահի Պաղտատ քէօշկիւնէ ավտէթլէ, Պապը Ալիտէն թէպլիղ օլընան իշլէրի պաշ քեաթիպլէրինտէն խապէր ալմըշլար վէ իքինտի նամազընտան սօնրա, եէնէ տէնիզ թարիգիյէ Տօլմա-պաղչէ սէրայընա ավտէթ պուեուրմըշլար սբը։

ԱԶԳԱՅԻՆ

ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ՄԷՃԼԻՍԻՄԻԶ

Տիւն, մէղքիւր մէճլիս, սաաթ 9տա, Արամ էֆ. Երամեանընն թահթը բրեասէթինտէ իհթիմա իմթիշ, վէ նիզամնամէնին թանզիմի մէսէլէսի՝ բուղնամէի միւզաքէրաթընն եէկեանէ մէսէլէսի օլտըզը հալտէ, պունընն միւզաքէրէսինէ վագբի գալմամըզ սբը։ Անճագ Բաթրիգխանէնին «Հասուլթից և Ծախուց Խորհուրդը»ընն պիւտճէսի մէվզբի միւզաքէրէյէ գօնուլուգ, մատտէ պէ մատտէ օգունարագ միւզէքքէրէ իտիլմիշ, վէ թաատիգ գըլընմըշ սբը։ Բաթրիգխանէնին մէմուրլարը մաաչլարը, հալը սապրգընտա պրագըմըշ վէ պիւտճէնին 10,000 ղ. գատար աչըզընընն գաբաթըլմասը իչին պաղը թէտապիրին իթթիհազը իլէրուէյէ թաալիգ օլընտըզը կկպի, միլլէթ վէրկիսինին թահսիլ վէ թէզեահ խուսուսընա տա չալըշըլմասընա վէ պու պապատ պաղը թէտպիրլէրէ միւրաճաաթ օլընմասընա գարար վէրիլմիշ սիր։

Պատէհու Ս. Ցակոբ խասթախանէսինատ էճնէպի բահիպէլէր իսթիխտամը վէ Ս. Ցակոբ մէքթէպլինին օրատան գալտըրըլըպ. թալէպէնին տիկէր միլլի մէքթէպլէրէ թէվզիի հագգընտաքի թէքլիֆէ տաիր վարչական ժողով թարաֆընտան կէլէն գարարնամէ օգունմըշ վէ պունըն միւզաքէրէսի՝ իլէրիյէ թաալիգ գըլընմըշ սբը։

Պու արա սաաթ 12է եագլաշմըշ օլտուզը հալտէ, Պողոս էֆ. Արաբեան՝ սէօզ

խոթէեէրէք, տէմիշ տիր քի, «Սօն կիւն-լերտէ ճէմաաթմըզճա չայեանը տիգգաթ իւշ վագրա օլմուշ տըր քի, պէնտէնիզին վէ զանն իտէրսէմ, Երեսխոփանական մէճլիս ազալարընն տախի պտտի թէ-էսսիւֆիւ օլմուշ տըր։ Պիրինճիսի՝ ճիւ-լուսը հազրէթի Բատիշահի միւեասիպ-թիյէ, Կ-Բաթրիկին տավէթի մախսուս-սէսի իւզերինէ, Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսինտէ թէշէքքիւր տուսաը օգուն-տըզը հալտէ, միւշարիէյհ, պու տուատա հազըր պուլընմամըշ տըր։ Իքինճիսի՝ Ս-տանա վէ ճիվարընտա զուհուրա կէլէն գըթթալտա թէլէֆ օլան միլլէթտաշ վէ մէզհէպտաշլարըմըզըն խաթիրահաթը բուհ-լարը իչին, եինէ մէզքիւր քիլիսէտէ իճրաի ային օլունտըզը, վէ Մեծ-Ժողովրդապետ Պագչեան Նիկողայոս Ծ. Վ. թարաֆըն-տան Կ-Բաթրիգ էֆ. տավէթ օլունտըզը հալտէ, միւշարիէյհ, պու այինէ տէ կէլմէ-միշ տիր, վէ իւշիւնճիսիւ վէ էն աղըրը չու տըր քի, Ատանա վէ ճիվարը գաթը ումումիսի վէ թախրիպաթընտան տօլայը պիւթիւն ալէմ գանը կէօղ եաշլարը տէօքտիւքլէրի պիր սըրատա, Կ-Բաթրիգ էֆ. իլէ պազը ըէհապիյն, չըգան չար-չէնպիհ կիւնիւ արապալար իլէ Քեա-ղըտխանէլէ կիտէրէք, իճրաի թէֆէրրիւճ վէ թէնէզզիւհ իթմիշլէր տիր, վէ պունըն իսէ, սահր ումում ճէմաաթլարա տախի սուի թէէսսիրի մուճիպ օլմուշ տըր։ Իմտի պու իւշ վագրատան տօլայը միլլէթիմիզ նամընա պէեանը թէէսսիւֆ վէ միւհիբ-ըէմ ըէֆիգլէրիմիզ տախի պու թէէսսիւֆէ իշթիրաք իտէճէքլէրինի մէմուլ իլէ, թէվ-պիկ գուրասը վէրիլմէսինի թէքլիֆ իտէ-բիմ։»

Պողոս էֆ. Արաբեանը պու թէէսսիւ-ֆիւնէ հազըրուն-նէ հէման ումումիյէթի իշ-թիրաք իթթիկի հալտէ, Կարապետ Վ. Պատուհասեան՝ ճէվապա աղազլէ, պիրին-ճի վագրատա Կ-Բաթրիկին, Իտարէ մէճ-լիսի թէշքիլի իչին Կաթողիկոսարանտա պէքլէյիպ կէլմէտիկինի, իքինճի վագրատա՝ Ժողովրդապետութիւն թարաֆընտան էվ-վէլճէ միւշարիէյհատէն բուխսաթ ալընմագ-ըզը մէզքիւր այինի բուհանինին իճրա իտիտիկինի, վէ օկիւնիւ Կ-Բաթրիկին տէ, Ս. Աստուածածին քիլիսէսինտէ իճրաի ային իյլէտիկինի, վէ Քեաղըտխանէ թէֆէրրիւճ վէ զիեարէթինէ կէլինճէ, պու տա, Զմմա-ռա եէնի Մեծաւոր թայեին օլընան պիր քահանայընն (Գուզեան Յովհան Ծ. Վ.) պիր իքրամը վէ տավէթիյլէ օլուպ, պունա իճապէթ իտիտիկինի պէեան իյլէմիշ տիր։ Պու սըրատա, Պատուհասեան Վ. քէնտինէ մախսուս պիր թավը իլէ էօթէյէ պէրիյէ թահ-գիրաթտա պուլընտըզը կիպի, թէֆէրրիւճ վէ թէնէզզիւհ վագրասը ղազէթամըզտա եազըլմըշ օլմասընտան տօլայը տա բիւր-հիտէթ քէսիլէրէք, ղազէթամըզ ալէյհին-տէ պիր թագմ պէտզէպանլըգտա պուլընմըշ, անճագ քէնտիսինին՝ ղազէթալարա վէ ղազէթալարըն եազտըգլարընա տա էհէմ-միյէթ վէրմէտիկինի պէեան իթմիշ, վէ մա-էթթէէսսիւֆ Կ-Բաթրիգ էֆ.տէ, միւամա-լէյհին էֆքեար վէ հիսսիեաթընա իշթիրաք իտէրէք, սարմա սարան սէօզլէր իրատ օլունմըշ, վէ պէթթապի սահիպի իմթիեա-զըմըզ թարաֆընտան մուգապէլէ իտիլա-կի կիպի, մէվճուտ ազանը էքսէրիյէթի տախի, իտիլէն թահգիրամիզ սէօզլէրի բրօթէսթօ, վէ ղազէթամըզընը վէ սահիպի իմթիեազըմըզընը պունճա սէնէլէրատէն պէ-րի արպգաթ իտէն խըտմէթլէրինի թագ-տիր իյլէմիշլէր տիր։

Նիհայէթ մէճլիս, ազիմ պիր գարդա չալըգ վէ բաթըրը կիւրիւլթիւ իլէ ու-մումի պիր թէէսսիւֆ ալթընտա սաղըմըշ, վէ բէք չօգ միւհթէրէմ ղազէթա-մըզա իտիլէն հագարաթտան տօլայը ասլա միւթէէսսիր օրմամագլըը՝ սահիպի իմ-թիեազըմըզա պէեան իլէ, սէօյլէնէն սէօզ-լէրէ գաթան էհէմմիյէթի վէրիլմէմէսինի թավսիյէ իյլէմիշլէր տիր։

ՍԱՏՐԱԶԱՄ ԲԱՇԱՆԸՆ ԽԱՍԹԱԽԱՆԷՄԻԶԻ ՉԻԵԱՐԷԹԻ

Տիւն սաաթ 10 բատտէլէրինտէ Սատրա-զամ Հիւսէյին Հիլմի բաշա, իքի եավէր իլէ պիրլիքտէ Ս. Յակոբ խասթախանէմիզի թէշրիֆ իլէ, տէրունինտէ էլեէվ գայրըլ-մագտա պուլընան օն իւշ նէֆէր մէճրուհ ասքէրլէրի զիեարէթ իթմիշլէր, պիրէր պիրէր հէր պիրինին եանընա կիտէրէք, «Միւսթէրիհ օլուն էվլատլարըմ, միլլէթ սիզի ասլա ունութմամըշ տըր, վէ ֆէտա-քեարանէ խըզմէթլէրինիզի ասլա ունութ-մահաճագ տըր։ Ինչալան եազընտա իճա-գաթընըզը թէմամիյէ պուլուրսընըզ։ Բա-տիշահըմըզ հազրէթլէրինին սէլամը Շահա-նէլէրինի սիզլէրէ թէպլիղ իլէ պէրապէր, պու կիւնլէրտէ թէշրիֆի Շէհրիեարիլէրիյ-լէ սիզի թէսելլի վէ թէսրիր պուեուրա-ճագլարընը տա թէպշիր իյլէրիմ» տէմիշ-լէր տիր։ Պիրէր սեագլարը քէսիլմիշ օլան իքի նէֆէր ասքէրէ տախի, «Սիզին իչին սանայի սեագլար եաքարընընճաղընտան, էսկի հալինիզտէ կէզէպիլէճէքսինիզ» տէյի պէեան վէ թէսէլլի իյլէմիշլէր տիր։ Պա-տէհու սատրը միւշարիէյհ, խասթախանէ-միզին պիճիւմէ խասթակեան գօղուշլա-ընը, իմթիեարլար տարիբսինի, մաթպախ վէ սայր ճիհէթլէրի կէզէրէք, կէօրաիւ-լերի ինթիզամ վէ թէմիզլիքտէն ֆէվգէ-լատէ մէմնունն գալմըշլար. անճագ «Խաս-թախանէ բէք չուգուրտա գալմըշ տըր» տէյի իֆատէ, վէ իմթիեարլար իչին տախի՝ «Նի՞չին պու պիչարէյի պուրատա ալը-գօեսրընընզ, վէ Տար իլ Աճէզէյ կէօն-տէրմէեօրընընզ։ Շիմտի պիզիմ սիզին կի-պի այրըլըգ ղայրըլըգ գալմատը։ Տար իլ Աճէզէ, պու իմթիեարլար իչին տանա ֆէ-բահ, տանա բահաթ տըր. սիզին տէ իւ-զերինիզտէն պիր եիւք գալգմըշ օլուր» տէմիշլէր տիր։

Բաշի միւշարիէյհին վագթը թէշրիֆ-լերի մալիւմ օլմատըղընտան, օ էս-նատէ խասթախանէտէ եալընըզ տախիլ մէմուրիյն հազըր պուլընմըշ, վէ Սատրա-զամ բաշա հագգընտա իմթիրամաթը լա-զըմէ իպրազ իտիլմէքլէ, միւշարիէյհ էս-նատէ ազիմէթլէրինտէ, թէքքար պէ թէքքար պէեանը թէշէքքիւր վէ մէմնունիյէթ իյլէ-միշլէր տիր։

ՅՈՎՍԷՓ ԷՖ. ՇԷՀՐԵԱՆԸՆ ԳԸՊԸԲԱ ԱԶԻՄԷԹԻ

Բաթրիգխանէմիզ սապրգ գաբու քէհ-եասը Յովսէփ էֆ. Շէհրեան, հիչ մէմուլ օլընմատըը վէ պէքլէնմէտիկի հալտէ, սիւն, մա սիլէ Դըպրըսա միւթէվէճճիհէն շէհրիմիզտէն մուֆարագատ իթմիշ տիր։

Ավսթրիանը Լէմպէրկ գրթասընտա Էրմէնի-պաթօլիք սէրբիսգօբսը Յ. Թէօ-տորովիչ Գերպէ՝ Ավսթրիանը Մէճլիսի սեանընտա ազա օլմաղլէ, Կիլիկիասաքի գաթը ումուսի հագգընտա խարիճիկ նա-զըրընը իսթիյզահ իտէրէք, օլ պապատէ նէ մալիւմաթը օլաղընա վէ պու սըրատա նէ հարէքէթ թուսթուրընընա տաիր իյզա-հաթ իսթէեէճէք տիր։

Ֆրանսա խարիճիկ նազըրը Մ. Բիշօն՝ Կիլիկիա ֆէլաքէթզէտէլէրի իչին 4000 ֆր. իեանէ վէրմիշ տիր։

Մուչտան ալընան սօն խապէրլէրէ կէօրէ, հէյէճանը էֆքեար էլան թէսկին օլընմամըշ վէ Մուսա պէյ իլէ ավէնէսի-նին պագասը՝ օրաճա պէօյիւք պիր մու-խաթարա ատտ օլունմագտա պուլունմըշ տըր։

Էրմէնի բաթրիգխանէսի իեանէ գօմի-սիոնը թարաֆընտան բէնչ. կիւնիւ պա թէլէկրաֆ, Մարաշ վէ ճիվարընտա պու-լընան Հասան պէյ, Պազէջ, Ֆրնաբճաղ վէ տիկէր գարիյէլէրին միւհթաճիյինէ 400, Հաճընա 200, Իսկենտէրուն, Բէյրքիւք վէ Հասսա գարիէլէրինէ 100, վէ Անթաքիա իլէ Լաթաքիայա 100էր լիրա կէօնտէրմիշ տիր։

Զաթը Շահանէնին էվվէլճէ իզհար իթ-աքլէրի արզու մուճիպինճէ, Մէճլիսի ա-եան ազասընտան Արամ էֆ. Երամեան իլէ Ստեփան էֆ. Գարասան, չարշէնպիհ կիւնիւ Մապէյնը՝ Հիւմաեունա ազիմէթլէ, Ատանա ֆէլաքէթզէտէլէրինէ իմտատ իթմէք իւզ-րէ թէչքիլ օլընան Միւխթէլիթ գօմիսիոն ազալարընն իսիմլէրինի արզ իթմիշլէր տիր։ Զաթը հազրէթը Բատիշահի պու ֆէ-լաքէթտէն ֆէվգէլատէ միւթէէսսիր օլա-րագ, միւսէպպիպլէրինին չէտիտէն ճէ-զալանտըրըլմասը վէ միւթէզարրուր օ-լանլարա տէրհալ իմտատ եէթիչաիրիլմէ-սի իչին սատրազամ բաշայա էվամիրի մախսուսէ վէրմիշլէր տիր։

Ատանա վէ ճիվարընտա վուգու պու-լան գաթը ումումի նէֆիճէսիյէ բէք չօգ թիւճճար մահվ օլմըշ օլաղընտան, իֆ-լասլարընն էօնիւնիւ ալմագ վէ գօլայլըգ վէրմէք իւզրէ, ապրիլ 1էն օգատ. նի-հայէթինէ գատար մorաporիսմ իլանընա վէ բroթkupo մուամէլէսինին մուվագգա-թէն թաթիլինէ լիւզում կէօրիւլմիշ տիր։— Էրմէնի, Բում, Մաասէվի վէ էճ-նէպի 50 գատար թիւճճար, սատրազամ բաշայա պիր արզուհալ վէրէրէք, ախի-րէն Ատանա վիլայէթինտէ զուհուրա կէ-լէն վուգուաթլարընն, գըթթալլարընն վէ ճէսիմ գարարլարընն՝ մահէլլի հիւքիւմէթի-նին կէվէքիլինտէն իլէրի կէլտիկի ան-լաշըլըզընտան, վէ պիր հիւքիւմէթը մէշրութանընն պօրճը՝ թէպասընընն հու-գուգ վէ մէնաֆիինի սիեանէթ օլտըզըն-տան, մէղքիւր ֆէնալըգլար սէպէպիյէ տէրճէլէրինտէն զիեատէ միւթէզարրուր օլմըշ օլան թիւճճարա զարարլարընընն հիւքիւմէթճէ թազմինի իչին տէրհալ պիր գօմիսիոն թէշքիլինի իսթիտա իթմիշլէր տիր։

ՄԻԻԹԷՖԷՐԻԳ ՄԱԼԻՄԱԹ

Տախիլիէ նազըրը Ֆէրիտ բաշա՝ Զա-թը Շահանէնին եագընտա պիր սէյեահաթ իճրա իտէճէքլէրինի թէէմին իթմիշ տիր։ Զաթը հազրէթը Բատիշահի՝ էվվէլա Պը-րուսայա ազիմէթլէ, իքի իւչ կիւն գա-լաճագլար տըր։ Օրատան Իզմիր վէ Սէ-լանիյի թէշրիֆ իտէճէքլէր տիր։ Ֆէրիտ բաշա, հէնուզ թարիխի թայեին օլընմա-եան պու սէյեահաթատա, Զաթը Շահանէյէ ըէֆգագաթ իտէճէք տիր։

Հիւքիւմէթին տէվամիրի ըսմիէսինճէ բույէթի իգթիզա իտէն պիր թագըմ ըսմի վէ չախսի խուսուսաթ հագգընտա տօղ-բուտան տօղբույա Հարէքէթ օրտուսը գօ-մանտանլըզընա հէր կիւն պիր չօգ միւ-բահաաթ վէ իշարաթ վուգու պուլմազ-տա օլուպ, հալպուքի մէղքիւր գօման-տանլըգ՝ սրրգ քէնտիսինէ միւթէալլիգ ումուր վէ մուամէլաթը մուհիմմէի ասքէ-րիէ իլէ իշթիղալ իթմէսի հասէպիյէ, վա-զիֆէի էասիէյէ թէալլիւգ իթմէէն մէզ-քիւր միւբահաաթլար, հէմ պիհուտէ եէրէ մուամէլաթըն արթմասընը, հէմ իշլէրին աղ չօգ կէճիքմէսինի մուճիպ օլմագտա օլարընընտան, մուամէլաթը հիւքիւմէթին չէզբրընտան չաչմասընա սէպէպիյէթ վէրմէ-մէք իւզրէ, պունտան պէօյլէ պու եօլտա միւբահաաթ վէ ահտիյէթ կէօզէսիլմէկէ-բէք վուգու պուլաճագ իշարաթի իւզերինէ Հարէքէթ օրտուսընճա պիր կէօնտա մուամէ-լէյէ գուլընընմասընընտան, հէր թա-բրաճա օնա կէօրէ, ալէյ ուսուլ ախտ օլ-տըզը մագամլարա վէ տահրիլէրէ բէտանէ մ/ուբահաաթ վէ իշարը քէյֆիյէթ իտիլմէսի իլան օլունմըշ տըր։

Զապթիէ նէզարէթինին էմրի իւզերի-նէ, Տէրիսաաէթտէ մուգիմ պիլճիւմէ թէպասայը էճնէպիյէ վէ Իսթանպօլտա իգա-մէթ իտէն թաշրալը թէպասայի Օսմանիէնին իսմլէրի պիր սէֆիթէրը մախսուսա գայտ օ-լընմաեա պաչլամըշ տըր։ Պունլար՝ Զապթիէ նէզարէթինին թայեին իթթիկի մէօհլէթ զարֆընտա մուայէն պիր իշ պուլամագ-լար իսէ, եէրլէրինէ կէօնտէրիլճէճէքլէր տիր, վէ էվլէրի վէ իշլէրի կիւճլէրի օլ-մաեան Իսթանպօլլըլար իսէ, սէրսէրի ատտ իտիէրէք, հագգլարընտա մուամէլէի լազըմ իճրա օլընճաճագ տըր։

Տէվլէթին խըտմէթինտէ պուլընան թէ-պասայը էճնէպիյէ, պազը միւսթէսնալար-տա մատտա եօլ վէրիլճէճէք, վէ գօնթրաթ-լարը օլանլարատա, գօնթրաթլարը միւտ-տէթի իսթամընա գատար ալըգօնըլաճագ-լար տըր։

Ռիվայէթէ կէօրէ, Սապտիլ Համիտին քեաֆֆէյի մէնգուլ վէ զայրը մէնգուլ սէր-վէթի վէ էմլաքը միլլէթէ ախտ օլտըզը՝ եագընտա Մէճլիսի մէպուսանընն պիր գա-բարնամէսիյէ իլան իտիլճէք, վէ պու գարար մուճիպինճէ, էճնէպի պանդալա-ընտա մէվճուտ ազչէլէրի վէ միճէվհէրա-թընն հաճզ ալթընա ալընմասընա թէչէպ-պիւս օլընաճագ տըր։ Պատչհու Մէճլիսի մէպուսան՝ խագանը սապրգն թահթը մուհաքէմէյէ ալընմասըյա իչթիղալ իտէ-ճէք տիր։

Տիվանը հարպը էօրֆի՝ Պալըգխանէ մէ-մուրլարընտան օլուպ, թէվգրի իտիլմիշ օլան Բաչիտ էֆ. հագգընտա Պալըգխանէ միւֆէթթիշի Միհրան էֆ. Երազանընն չահատէթինի տինլէմիշ տիր։

Զաբչէնպիհ կիւնքի Մէճլիսի վիւքլ-լատա, Հարէքէթ օրտուսը զապթիան վէ էֆրասընա մախսուս օլարագ պիրէր մի-տալիա իհտասը, վէ վուգուաթ էսնասընը-տա թէլէֆ օլանլարընն ֆամիլիալարընա վէ սագաթ օլանլարա նիզամընտան ֆազլա մաաշլար թախսիսի հագգընտա պիր մատ-տէի գանունէ թանզիմ իչին Մէճլիսի մէ-պուսանտան Պազը Ալիյէ կէօնտէրիլէն թէզ-քիրէ միւթալէա օլունուպ, օլ պապատ պիր գանուն լայհասը գայէմէ ալընմասընընն Հարպիէ նէզարէթինէ հէվալէսինէ գարար վէրիլմիշ տիր։— Ճէմիյէթլէր հագգընտա Շուրաի տէվլէթճէ թանզիմ օլընան նիզամ-նամէ տէ թէազիզ իտիլիպ, Մէճլիսի մէ-պուսանա վէրիլմէսի գարարլաշըրըլմըշ տըր։

Հիւսէյին Հիլմի բաշա գապինէսինին բրօկրամը, պու կիւն օլամատա, բազար իրթէսի կիւնիւ Մէճլիսի մէպուսանտա օ-գունաճագ տըր։

Սատրը սապրգ թէվֆիզ բաշա՝ Լօնտրա սէֆարէթինէ թայեին օլընմըշ տըր։

Մարտ 31 հատիսէսինէ իշթիրաք իտէն ասքէրլէրտէն 500իւ տահա Սէլանիյէ կէօն-տէրիլմիշ տիր։

Իզմիր Լաթին-գաթօլիքլէրի սէրբիսգօ-բսը Մօնս. Մարէնկո՝ շէհրի մէղքիւրտէ վէֆաթ իթմիշ տիր։

Պիր թագըմ էրպապը ճինայաթըն նի-յէթի մուզիրրէ իլէ, բէչէթասըզ մուալի-ճաթ, հաթթա զէհիրլի էճզա ալմագ իւզ-րէ էճզախանէլէրէ միւրաճաաթ իթմէքտէ օլտըգլարը խապէր ալընարագ, հէր քիմ օլուրսա օլսուն, քիմսէյէ բէչէթասըզ մու-ալիճէ էերիլմէմէսի վէ վէրէճէք օլան էճ-զաճրլար հագգընտա չիտտէթլի թաագիւ-պաթը գանունիէ իճրա գըլընճաճաղը՝ Հա-րէքէթ օրտուսը գօմանտանլըզընն իչարը իւզերինէ Զապթիէ նէզարէթինէ իլան օլընմըշ տըր։

Կէչէն սալը կիւնիւնէ գատար չէհրի-միզտէ թօրանրպ Զապթիէ նէզարէթինէ թէսլիմ օլընան Մավզէր, Մարթին վէ Կրա սիլահլարընն միգտարը պիր գաչ պինէ պալիզ օլմըշ տըր։ Զօգլար, գօրգուլարըն-տան սիլահլարընը պիզգաթ կէօթիւրիւպ թէսլիմ իտէմէտիքլէրինտէն, օսգագլարա պրագմագտա վէ պէքճիլէր թարաֆընտան թօրանարագ, մէրճիինէ թէսլիմ իտիլմէ-տէ տիր։ Տիկէր թարաֆտան պէքճար օտա-լարը թէհարրի իտիլէրէք, պիր չօգ սիլահ-լար էլտէ իտիլմիշ տիր։ Պէյօղլը ճիհէթինտէ էքսէրիսի Մարթին վէ Վինչէսթէր սիլահ-լարը էլէ կէչիրիլմիշ տիր։— Հանկը նէվ թապանճալարընն զապթ իտիլմէսի լազըմ կէլճէկի սիւալ օլընմազլէ, Հիւբրիյէթ օրտուսը գօմանտանլըզընտան Զապթիէ նէզարէթինէ վէրիլէն ճէվապտա, 15 սան-թիմէթրօլըգ վէ օնտան տահա պէօյիւք թապանճալարընն զապթ իտիլմէսի իչար օլընմըշ տըր։

Դրլրճ ալայը իչին Գօնիատան չէհրի-միզէ կէլմիշ օլան Զէլէպի էֆ.՝ կէլէճէք Բամազանա գատար չէհրիմիզտէ գալարագ, Զաթը Շահանէնին Ատատօլը ճիհէթլէրինտէ իճրա իթմէլերի միւթէավվէր օլան սէյեահաթլարընտա, ըէֆգագաթլարընտա պուլընճաճագլար տըր։

Զարչէնպիհ կիւնիւ չէհրիմիզտէ ասբլ-տրգլարընը եազտըգրմրզ 23 քիչի օլմա-երզ, 16 քիչի տիր։ Պունլարտան 4իւ Պէ-չիքթաչտա, 8ի Գասրմ-բաչատա վէ 4իւ Պաեազիտտէ ասբրմըշլար տըր։ Բատմա մահ-քիւմ օլան պագի 7 քիչիտէն 4իւ ֆիրար իթմիշ, Զանինն իտամ իրատէսի հէնուզ սրտուր իթմէմիշ վէ 1ի տէ խասթախանէ-տէ էօմիւշ տիր։

Տախիլիէ նազըրը Ֆէրիտ բաշա՝ կէչէն կիւն Բում բաթրիկի էֆ.յի զիեարէթէ, եարբմ սաաթ գատար կէօրիւշմիշ տիր։ Պու միւլազաթատա, պաչլըճա ըէհապիյինին մէնաքիմի Օսմանիյէտէ մուհաքէմէ իտիլ-մէլերի մէսէլէսի ճէրէեան իթմիշ տիր։ Մա-լիւմ տիւրքի, չիմտիյէ գատար ըէհապին, քէնտի զապտաթլարընտան տօլայը Բաթ-րիգխանէտէ միւթէչէքքիւլ մահքէմէլէրաէ մուհաքէմէ օլունուպ, պու ուսուլ թա Ֆամիհ սուլթան Մէհէմմէտտէն վէրիլմիշ պիր իմթիեազը գատիմ օլմազլէ, հիւքիւ-մէթը Օսմանիէ իլէ Բում բաթրիգխանէսի արասընտա չու էնատէ զաթէն մէվճուտ օլան մէսէլէլերին էն մուհիմմէրինտէն պի-րի տիր։

Սօն վագրալարտա սագաթլանան գըչ-լարրն թամիրի իչին Հարպիէ նէզարէ-թինտէն 2000 լիրա հար օլընմըշ տըր։

Տիւն սէլամլըգ ըէսմը ալիսի Պէչիքթաչ-տա Սինան բաշա ճամիսինտէ իճրա պուլ-բուլմըշ, վէ պատէհու Զաթը Շահանէ Բիս-լանուր քէօչկիւնէ ազիմէթ, վէ սաաթ 10 բատտէլէրինտէ Տօլմա-պաղչէ սէրայընա ավ-ատէթ իյլէմիշլէր տիր։ Զաթը հազրէթը Բատիշահի, մէղքիւր քէօչկտէ պուլընտըգ-լարը սրրատա, քէնտիլէրինի կէօրմէք իւզ-բէ կէլմիշ օլան էհալիյի մէմնուն իթմէք իւզրէ, սէրայ միւզիգասընը ճէլպ պու-եուրմըշլար, վէ պու խուսուսը՝ պաչ քեա-թիպ վէ պաչ մագէյնճի վասրթասըյա է-հալիյէ թէֆհիմ իթթիրմիշլէր տիր։ Միւ-զիգա՝ Հիւբրիյէթ վէ սաիր կիւզել հավա-լար չալմըշ տըր։

Հարպիէ նէզարէթինտէքի բէսմի պի-յաթտա հազրը պուլունմամաեան բուէսսայը բուհանիէ վէ մաաղուլ վիւքլա վէ իլմի վէ ասքէրի զէվաթը, պու հաֆթա Տօլմա պաղչէ սէրայընտա բէսմը գապուլ վէ պի-յաթլարը իճրա գըլընճաճաղը վէ սէֆիրլէրին տախի իթիմամանամլէրինի թագտիմ իչին գապուլ պուլբլաճագլարը վէ Զաթը Շահա-նէնին բէնչէչնպիհ կիւնիւ Մէճլիսի մէպու-սանը թէշրիֆ իտէճէքլէրի իշիտիլմիշ տիր։

Եէտինճի օրտունընն հէր իհթիմալէ գար-չը հազրը պուլընմագ իւզրէ գուվվէթինին քիֆայէթ իտէճէք միգտարա իպլաղը՝ Հար-պիյէ նէզարէթինէ, վէ Պասրա քէօրֆէ-զինէ 2 զըրհը վէ Շաթ իլ Արապա 2 կան-պօթ կէօնտէրիլմէսի՝ Պարիյէ նէզարէթինէ իչար օլունմըշ տըր։

ԳԸԼԸՃ ԳՈՒՇԱՆՄԱՍԸ ԸՆՍՄԻ

Խալիտ ճամիսինտէն հարէքէթը Հիւ-մայունա գատար օլան ալայն թաֆսիլա-թընը եազմըշ իտիք։ Զաթը Շահանէ, սաաթ 5ի 10 կէչէ թիւրպէտէն հարէքէթ պուեուրմըշլար տըր։ Մայէթը Շահանէլէ-րինտէ Սատրազամ, Շէյխ իլ Իսլամ, մէ-

հալիսի Միլիյէ բէյիսլէրի վէ վիւքէլայը տէվլէթի հազրը պուլունմըշլար տրը։ Զաթը հազրէթի Բատիշահինին բաքիպ օլտուգլարը արապա 4 աթլը օլուպ, արգատան Շահզատէլէր վէ վիւքէլայը տէվլէթի համիլ արապալար կէլմէքտէ պուլունմըշլար տրը։ Ալայ, Էտիրնէ-գապուսը, Ֆաթիհ վէ Տիրէքլէր-արասը Թարիգիյէ Թօք-գաբու սէրայընա տախիլ օլմուշ տրը։ Ալայընը կիւզէրկեահընաաքի իհթիշամ վէ տէպտէպէյի, իզտիհամ վէ զալեանը Թարիֆ իթմէք՝ միւմքին տէյիլ տիր։ Էեուպտան Թօք-գաբու սէրայընա գատար իմթիտատ իտէն իքի սաաթլըգ եօլըն իքի թարաֆը, պազը ճիհէթլէրի էրքէք, գատըն, չօճուգլարտան եաբըլմըշ 20-25 մէթրո, պազը թարաֆլարը 5-6 մէթրո էնինտէ ինսանտան պիր տիվար իլէ իհաթա օլունմըշ իտի։ Պիւթիւն եօլլարտա մունթազամ վէ մուալիմ բիատ վէ սիւարի ասաքիրի, ժանտարմալար, բոլիսլէր, Իսլամ վէ Խրիսթիան վէ էճնէպի մէքթէպլէրի թալէպէսի, եէրլի վէ էճնէպի եիւզ պինլէրճէ խալգ մէվճուտ օլուպ, պունու թարիֆ իթմէք միւմքին տէյիլ տիր։

Բատիշահ հազրէթլէրի, միլլէթինի սէլամլամագա տօեամաեօր, սիւրուր վէ մէֆիսէրէթը գալպիէլէրի՝ չէհրէլէրինտէ նիւմաեան օլուեօրը։ Իշպու ալայ, պէօյիւք պիր ինթիզամ վէ ուլվիյէթ, մա մաֆիհի սատէլիք իշինտէ իճրա պույրուլմըշ տրը։

Զաթը հազրէթը Բատիշահի՝ Թօք-գաբու սէրայընը զիեարէթտէն սօնրա, սաաթ 8ի 45 կէչէ Սէրայ-պրունընտան Սէօկիտլիւ վաբօրը Հիւմաեունընա բաքիպ օլմըշլար վէ սաաթ 9 բատտէլէրինտէ Տօլմապաղչէ սէրայը Հիւմաեունընա ավտէթ պուեուրմըշլար տրը։

ՄԱՀՄՈՒՏ ՇԷՎՔԷԹ ԲԱՇԱ

(Նայէ Ֆրայէ Բրէսէտէն)

Հիւրրիյէթ օրտուսը զայեուր վէ համիյէթլի գօմանտանը Մահմուտ Շէվքէթ բաշանըն թէրճէմէի հալի հագգընտաքի մալիւմաթը աթիյէ, պիզզաթ միւշարիէյհտէն ալընմըշ տրը։

Շէվքէթ բաշա՝ 1858տէ Պաղտատտա տօղմուշ տրը։ Բէտէրի՝ Պասրա վալիսի Միւլէյման էֆ. իտի։ Պէօյիւք բէտէրի Պաղտատտա Քէթխիւտա պէյնամիյէ մասրուֆ օլուպ, չէհրը մէզքիւր ասքէրի գօմանտանլըզընտա պուլընմըշ տրը։

Մահմուտ Շէվքէթ բաշա՝ 19 եաշընտա իքէն, Մէքթէպը Հարպիէյէ վէ 1880տէ միւլազիմի սանի րիւթպէսիյէ էրքեանը հարպ սընըֆլարընա կէչմիշ տիր։ 1882տէ էրքեանը հարպ եիւզ պաշըսը սըֆթըյա մէքթէպտէն չըգմըշ, վէ բէք կիւզել ասրապճա սէօյլէտիկինտէն, Կիրիտտէ ճէմ իտիլիպ, Արապի բաշա ալէյհինէ Մըսրա կէօնտէրիլմէսի միւթէսավվուրէ իճրա իտիլմէսի օլարընընտան, պիր սէնէ սօնրա իսթանպօլա չաղրըլմըշ, վէ Մէքթէպը հարպիյէ տայիրէսինտէ Ֆօն տէր Կոլց բաշանըն մայթինտէ իքի սէնէ գատար չալըշմըշ տրը։

Ֆօն տէր Կոլց բաշանըն թավսիյէսի իւզէրինէ պինպաշըլըզա թէրֆի իտիլէրէք, սիբարըշ իտիլէն Մաուզէր թիւֆէնքլէրինէն թէսլիմի իչին Ալմանիայա կէօնտէրիլմիշ տիր։ Մահմուտ Շէվքէթ բաշա, 9 սէնէ Ալմանիատա գալմըշ տրը։ Հէնուզ Ալմանիատա իքէն, 1888տէ գայմագամ, 1890տա միրալայ, 1894տէ միրիլիվա օլմուշ տրը։ Սիլահ վէ զըրհ գուլէլէրինին թէսիմի իչին պիր սէնէ տէ Ֆրանսատա գալմըշ տրը։ Ալմանիատա օլտուղը զէման, միւխթէլիֆ մանօվրա վէ թալիմլէրտէ հաղրը պուլընմըշ տրը։ 1897տէ չօդ զիեատէ չալըշմասը նէթիճէսիյէ խասթալանարագ Իսթանպօլա ավտէթէ մէճպուր օլմուշ տրը։ Վեատէի աֆկէթ իթտիքտէն սօնրա, 1898տէ ֆէրիգ վէ Թօբհանէ էսկիհա մուայէնէ գօմիսիօնընա՝ էվվէլա ազա, սօնրա բէյիս Թայեին գելընմըշ տրը։ 1901տէ մէմուրիյէթը մախսուսէ իլէ Մէքքէյէ կիտէրէք, օրատա պիր սէնէ գալմըշ տրը։ 1904տէ Պիրինճի ֆէրիգլիքլէ Ֆօսօվա վալիլիկինէ թայեին օլունարագ, օրատա 3 սէնէ գատար պուլընմըշ վէ սօնրա Իւչիւնճիւ օրտու միւշիրի օլմուշ տրը։

Մահմուտ Շէվքէթ բաշա՝ բէք չօգ ասարը ասքէրիյէ վիճուտէ կէթիրմիշ տիր։ Սօն վազըալարընը զուհուրինէ գատար Օսմանլը արտուսընընը թէչքիլաթը թարիխինէ ալտ 3 ճիլատէն միւրէքքէպ պիր էսէր եազմագլա մէշղուլ օլմուշ տրը։ Միւշարիէյհ, սահիպի իսթիգամէթ պիրի օլուպ, քէնտիսինի եագընտան թանրեանլար, սօն տէրէճէ վաթանբէրվէր օլտըղընը պիլիրլէր։

ՏԷՎՐԸ ՀԱՄԻԴԻՆԻՆ ՄՈՒՀԻՄՄ ՎԱԳԸԱԼԱՐԸ

Ապտիւլ Համիտին ճիւլուսը.— 19 օգստ. 1876։

Տէրիսաատէթտէ մուազզամ տէվլէթլէր գօնֆէրանսը.— Դեկտ. 1876։

Գանունը Էսասինին իլք իլանը.— 23 դեկտ. 1876։

Սըրպիա իլէ միւսալէհա.— 1 մարտ 1877։

Ռուսիայա գարշը իլանը հարպ.— 24 ապրիլ 1877։

Ռումանիա օրտուսընընն Ռուսիա օրտուսըյլա իթթիֆագը.— 9 օգստ. 1877։

Բլէվնանընն իշղալը.— 10 դեկտ. 1877։

Այիսթէֆանոս միւսալէհասը.— 17 մարտ 1878։

Պէրլին գօնկրէսի.— 13 յուն.-13 յուլ. 1878։

Դրպրըսընն Ինկիլթէրրայա թէրքի.— 3 յուլ. 1878։

Էճնէպի տայինլէր իլէ իթիլաֆ.—1881։

Մըսրրտա անարշի. Արապի բաշանընն Ապտիւլ Համիտէն նիշան ալմասը.— յուն. 1882։

Ինկիլթէրրա թարաֆընտան Իսկէնտէրիէնին թօբա թուլթուլմասը.— 11 յուլ. 1882։

Ռումէլի իխթիլալը.— Օգստ. 1894-1895։

Էրմէնի գըթթալարը.—Օգստ։ 1894-1895։

Տէրիսաատէթտէ Էրմէնի նիւմաիշի.— 1895։

Ռումէլի վիլայէթլէրինին իսլահաթ բրոժէսի.— 26 ապրիլ 1896։

Պանդը Օսմանի վագըասը.— 26 օգոստ. 1896։

Եէնի պիր Էրմէնի գըթթալը վէ տէվլէթլէրին բրոթէսթօսը.— 26 օգստ. 1896։

Ժէօն-Թիւրքլէրէ գարշը թաադիպաթ, թէվգըֆլար վէ նէֆի.— Սեպտ. 1896։

Օսմանլը գօմիթէսինին Ապտիւլ Համիտի թագպին վէ Դանունը Էսասինին իլանընը թալէպ իթմէսի.— 6 դեկտ. 1896։

Պապը Ալինին՝ Կիրիտին մաբխթարիյէթինի գապուլ իթմէսի.— Մարտ 1897։

Եունանիսթան թարաֆընտան Թիւրքիայա իլանը հարպ.— 10 ապրիլ 1897։

Եունանիսթան իլէ ագտը միւսալէհա.— 1 սեպտ. 1897։

Ալմանիա իմբէրաթօր վէ իմբէրաթօրիցասընընն Իսթանպօլը զիեարէթի.— Հոկտ. 1898։

Ժէօն-Թիւրքլէրին Ապտիւլ Համիտ գարշը պէեանամէսի.— Ցնս. 1900։

Մաքէտոնիա իսլահաթ գօմիսիօնընընն թէչքիլի.— Ցլս. 1902։

Մաքէտոնիտա իսեանլարը։— 1900-1908։

Միւխթէլիֆ իսլահաթ բրոժէլէրի.— 1903-1908։

Եէմէնտէ իսեան.— Ապրիլ 1905։

Ապտիւլ Համիտէ գարշը սուի գաստ.— 21 յլս. 1905։

Ժէնք-Թիւրքլէրին հարէքէթի.— 1908։

Ապտիւլ Համիտին Գանունը Էսասիյի իլանա մուվաֆագաթ իթմէսի.— Ցլս. 1908։

Իսթանպօլտա հասիսէի ասքէրիէ.— 17-25 ապրիլ 1909։

Ապտիւլ Համիտին լոսի.— 20 ապրիլ 1909։

ՍԷՐՍԷՐԻԼԷՐ ՆԻԶԱՄՆԱՄԷՍԻ

Իրինճի Ֆասըլ

Շիւպհէլիկէր հազգընտա

10.— Ճինայէթ վէ սիրգաթ վէ եանքէսիճիլիք վէ սարիգլէրէ եաթագլըգ վէ տօլանտըրմըլըգ վէ ճէպրէն ֆիիլի չէնի իճրասընա թէսատտի ճէրահիմինտէն պիրիյլէ լա ագալլ իքի տէֆա մահքիւմ օլմըշ վէ ճէզասընը չէքմիշ օլանլարտան վէ եախսոտ զապրթա նէզարէթի ալթընտա պուլունալարտան զապրթաճա շիւպհէլի ահվալ վէ հարաքեաթը կէօրիւլէն էշխաս՝ շիւպհէլի ատտ օլունընըլար։

11.— Շիւպհէլի ատտ օլունան էշխաս՝, զապրթաճա տէրտէսթ իտիլէրէք, ահվալ վէ հարաքեաթը վագըասընը թասրիհ վէ էսպապը սուպութիէ վէ տէլայիլինի թէվզիհ իտէճէք սուրէթտէ թանզիմ գելընաճագ զապթ վարագասը իլէ նիհայէթ 48 սաաթ զարֆընտա միւտտաիի ումումիլիկէ թէսլիմ օլունաճագ տրը։ Միւտտաիի ումումի թարաֆընտան իթա գելընաճագ միւզէքքէրէ իւզէրինէ, շախսը մէրգում թէվգըֆ օլունուպ, մուհաքէմէսի միւսթաճիլէն պիլ իճրա, զապթ վարագասընընն խիլաֆընը իսպաթ իտէմէտիկի, վէ շիւպհէլի օլտուղը թէհազգուզ իյլէտիկի թագտիրտէ, պիր մահտան պիր սէնէյէ գատար հապս վէ եախսոտ 3 մահտան 2 սէնէյէ գատար նէֆի ճէզասընյա միւճազաթ օլունաճագ տրը։

Իւչիւնճիւ Ֆասըլ

Ահեեամը միւսբեհրեհիյի հավի տիր

12.— Ֆիմ օլտուղընը կիզլէմէք մագսէտիյլէ հէր նէ սուրէթլէ օլուր իսէ օլսուն թէպտիլի գրեաֆէթ իթմիշ օլանլար վէ եախսոտ իւզէրլէրինտէ էյէ, չէնկէլ վէ մայմունճըգ կիսի քիլիտ, գաբու վէ բէնչիրէ քիւչատ իլէ, իսրսըզլըգ վէ ճէրայիմը սարէ իրթիքեապընա վէ խանէ վէ տիւքքեանլարա տուխունլէ մէտար օլաճագ աւէաթ վէ էտէվաթ պուլունտըղը հալտէ, էշեահ մէզքիւրէյի օլ զէման պիր մագսէտի մէշրուլէ մէպնի թաշըրգլարընը իսպաթ իտէմէյէնլէր, սէրսէրի մագուլէսինտէն իսէ, 5 գամշըտան 20 գամշրեա գատար տարպ օլունտըգտան սօնրա, 9ճնճ մատտէ մուճիպինճէ միւճազաթ իտիլիր, եախսոտ պունլարա պէտէլ 1 այտան 1 սէնէյէ գատար հապս օլունուր, վէ էկէր պու մագուլէ էշխաս շիւպհէլի թագըմընտան իսէ, 15 գամշըտան 35 գամշրեա գատար տարպ օլունտըգտան սօնրա, 11ճնճ մատտէ մուճիպինճէ միւճազաթ օլունուր, վէ եախսոտ պու ճէզալարա պէտէլ 2 այտան 2 սէնէյէ գատար հապս իտիլիր։

13.— Էշխասճա ֆիիլէն վէ եա թէհտիտ իյլէյէն սէրսէրիլէր 10 գամշրտան 30 գամշրեա գատար տարպ օլունտըգտան սօնրա, 9ընճը մատտէ մուճիպինճէ միւճազաթ իտիլիր, վէ եախսոտ պունլարա պէտէլ 1½ այտան 1½ սէնէյէ գատար հապս օլունուր։ Շիւպհէլի թագըմընտան պունա միւթէճասը օլանլար՝ 20 գամշրտան 39 գամշրեա գատար տարպ օլունտըգտան սօնրա, 11ընճի մատտէ մուճիպինճէ միւճազաթ օլունը, վէ եախսոտ պունտ պէտէլ 3 այտան 2½ սէնէյէ գատար հապս իտիլիր։ Ֆագաթ հարէքէթը վագըալարը գանունէն տահա չէտիտ պիր ճէզայը միւթէլզիմ օլուրսա, հաչգլարընտա օլ վէճհէլէ ճէզա թէրթիպ օլունուր։

14.— Սէքիզինճի մատտէտ թասրիհ իտիլէն սուրէթտէն մատտա ահվալտէ միւքէրրէրլէրին ճէզալարը թէճտիտ օլունաճագ տրը։

15.— 9ընճը, 11ընճի, 13իւնճիւ վէ 14իւնճիւ մատտէլէրտէ զիքր վէ թատատա օլունան ճէզալարտան պիրիյլէ մահքիւմ օլան էշխաս՝ միւտտէթի ճէզայէլէրինի իքմալ իթտիքտէն սօնրա, 6 այտան 3 սէնէյէ գատար Զատպթիէ նէզարէթի ալթընա ալընմագ ճէզասըյլա մահքիւմ օլաճագլար տրը։ Ֆագաթ էվվէլճէ պաշգա պիր ճիւրմանէն տօլայը Զատպթիէ նէզարէթի ալթընտա պուլունմատա մահքիւմ օլմուշլար իսէ, միւտտէթի մահքիւմէլէրինի իքմալ իթտիքտէն սօնրա, իշպումատտէ մուճիպինճէ միւսթահագ օլտուգլարը ճէղա պաշգաճա իճրա օլունաճագ տրը։

16.— Օն պէշ եաշընը իքմալ իթմէելն չօճուգլար՝ սէրսէրի ատտ օլունամազլար։ Պու գապիլ չօճուգլարը էպէվէյնի վէ եախսոտ շէրան պէպէմէքլէ վէ թէրպիյէլէրիյլէ միւքէլլէֆ օլան ագրապասը, միւգթէհիր օլտուգլարը հալտէ պէպէմէզլէր, վէ շուրատտա պուրատտա սէրսէրիանէ տօլաշմալարընա միւսաատէ վէ միւսամէհա իտէրլէր իսէ, 20 ղչ։տան 300 ղչ։ա գատար ճէզալի նագտի ալընը, վէ եախսոտ պունա մուգապիլ 24 սաաթտան 15 կիւնէ գատար հապս իլէ միւճազաթ իտիլիրլէր։

17.— Օն պէշ եաշընտան աշաղը չօճուգլարը իսթիֆատէ մագսէտիյլէ տիլէնճիլիկէ սէվգ վէ թէշվիգ իտէնլէր հագգընտա մատտէի սապրգատտա մուհարբէր ճէզալի նագտի վէ հապս ճէզալարը պիրլիքտէ հիւքմ օլունաճագ տրը։

18.— Սէրսէրի վէ շիւպհէլի թագըմընտան օլան էշխաս՝ թէպտասը էճնէպիյէտէն օլտուգլարը հալտէ, միւճազաթը մահքիւմէլէրի իճրա իտիլտիքտէն սօնրա, զապրթաճա մէմալիքի Օսմանիէտէն թարտ վէ իխրաճ օլունաճագ տրը։

19.— Տարպ ճէզասը միւտտաիի ումումի վէ եա վէքիլի իլէ թապիպ հուզուրընտա վէ հապսխանէ տէրունինտէ, տարպը միւթէվասըթ իլէ իճրա օլունուր։ Ֆագաթ հէր հալտէ թապիպին իսթիճանա իտէճէկի մահէլէ վուրուլմաեաճագ տրը։

20.— Տարպ ճէզասըյլա մահքիւմ օլան էշխասը, հիւքմ օլունան տարպա ատէմը թէհամմիւլիւ, միւտտաիի ումումի նէզարինտէ թապիպ բաբօրըյլա սապթի օլտուղը թագտիրտէ, միւթէհամմիւլ օլտուղը գատար տարպ իտիլէրէք, թէհամմիւլ օլընմաեան միգտար հագգընտա հէր տէյնէյէ պէտէլ պաշգաճա իքի կիւն միւտտէթլէ հապս օլունաճագ տրը։

21.— Սէրսէրի վէ շիւպհէլի էշխաս հագգլարընտա իշպու գանունէն նէշրինտէն մուգատտէմ մէրի իլ իճրա օլան պիլճիւմէ ահքեամը նիզամիէ մէֆսուսա տրը։

22.— Տախիլիէ վէ Ատլիէ նէզարէթլէրի՝ իշպու գանունէն իճրաի ահքեամընա մէմուր տրը։

ԴՍԼՍԹՍ ՊՕՐՍՍԸ

14 Մայիս 1909

	Ղչ.	Բր.
Թէվֆիգ իտիլմիշ Էսհ. ուս.	101	18
Ռումէլի շըմէնտըֆէրի Ֆր.	174	12½
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	27
Տէրիս. Թրամվայ գուբ.	7	
» » Թահվ Ֆր.	490	
Բէժի	15	35
Տէրիսաատէթ Բրեթրմ	450	
Տէրգօզ	311	
Անատօլը շըմէնտըֆէրի գուբ.	15	10
» » Թահ.	514	
Քրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն Ա.	280	50
» » » Բ.	248	50

ԱԳՋԻԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

	Ղչ.	Բր.
Օսմ. լիրասը 100 ղչ։տան		
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	108	4
Մէթալիք	101	
Բօլ	90	
Ֆրանսըզ ալթունը	87	9
Ինկիլիզ լիրասը	109	32
Դրըմից	50	
Ռուպլի քեաղրտ	8	66

Սահիպը իմքիեազ վէ մէսուլը ղազէթա
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՑԵԱՆ

ԻՏԱՐԷԽԱՆԷ
Պէյօղլունցա, Թագսիմ ճաաեսէսինճէ Ն. 65